

ՊԱՏՄԱԿԱՆ

1513Ի ՀԱՅ ՏՊԱԳՐԻՆ ԳԻՒՏԻՆ ՊԱՏՄԱԿԱՆԸ

ԵԽ ՆՈՐ ՀՈԽՍԱՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

“Հ. Համազասարին Կարեն ղըկած հայերէն ձեռագիրներու մէջ, ամէնքը իեղչ բաններ, մէկն աշքիս զարկած էր, կարծեմ ձեռագիր չէ, այլ տպագիր. անդամ մը քննելու է,, կըսէր ինձ 1886ին նորընտիր Աբրահամը Հ. Արսէն Վ. Այտընեան: Նո այն ատեն մէկ տարուան ձեռնադրեալ էի, բայլերու գողղոթուն հայ մատենագրութեան հետազոտութեան մէջ, որուն սերտ յարում մ'ունէի: Անքն Այտընեան էր որ երկու տարի ետքը զիս Հեհասանին հայերու այցելութեան դղիեց, “Ա գիտէ տեղ մը, անկիւն մը, անակնկալի կը հանդիպիս, կըսէր: Այն առթիւ աշքէ անցուցի Կրակառի Զարտորիկիի Մատենագրարանի 15—20 հայերէն ձեռագիրները. Լևմէրգի Օզղինսկիի Մատենագրարանին մէջ թիւ 1590—1766, այսինք 176 Ա. Ճարիր գիտիր՝ Լևմէրգի Հայերու գատերու ու դաշինքներու եւն արձանագրութիւնները (հայերէն, իւախարիկէն. Ընթէրէն եւ լատիներէն՝ գրուած ըստ ժամանակին), զորնք Լևմէրգի հայ Արքեպ. մը Հրդեհի վախով այն ամուր Մատենագրարանին յանձներ է ժամանակաւ: Ես այն ատեն երկու շարթու մէջ ինչ կարող էի գտնել: Հայ եկեղեցիներու աւանդուունները ցիրուցան լքուած օակաւաթիւ ձեռագիրներ ու տպագիրներ կասկածանքով ինձ կը ցուցընէին. Ես հազիւ կրնայի տեղարիս մէջ նշանակել տեղն ու երրեմն անունները: Եւ երբ 1895ին Գեր. Հ. Այտընեանի Յիանամեայ Յորելինին առթիւ՝ Միաբանութեան գրատան հայ ձեռագիրները ցուցակագրելու առաջարկութիւնս յանձն առաւ Հ. Տաշեան, եւ այնպիսի աննման յաջողութեամբ ի գլուխ հանեց, ես ալ ցուցակագրութիւնը տպագրելու բովանդակ հոգն, ինչպէս նաեւ մերովեան տառերու գարէ գար կրած փոփոխութիւնները մինչեւ Ժ. Զար նոյն ձեռագիրներու վրայէն կազմելու եւ գունատիպ ու լըսատիպ տախտակներու տպագրութեան եւ բաժանորդագրութեան հոգն յանձն առած էի, այն ժամանակն էր՝ որ դիմեցի Լէմէրգի բարեկիշտակ Խաչակեան հայ Արքեպ.ին տեղն ու տեղը ծանուցանելով իրեն լքուած ու կրուսակի մասնուած հայ ձեռագիրներն ու տպագիրները, եւ նա բարեհանցաւ հայերն հաւաքել եւ նուիրել մեր մատենագրանին. ասոնք անցան նաեւ հրատապակուած Մայր ցուցակին մէջ, 40է աւելի ձեռագիր, եւ ուրիշ հին տպագրութիւններ: Ասոնց մէջն էր Հ. Այտընեանի յուտացած մէկ անակնկալ: Տպագիրներու մէջ կար անակնկալ մը, “Յիանու Որդիի, մը, որ անձանօթ էր այն ժամանակ եւ անձանօթ ալ մնաց մինչեւ ցայսօր: 1686ին նոյ. 10ին Վենետիկի մէջ “Ագուլցի Խօճայ Գուլազարի որդի Խօճայ նահապետն որ արդեամբք եւ գոյիւք իւրովք եւ տպագրել զա ի յիշատակ անշնթէլի ինքեան եւ ծնողաց իւրոց, իրեւ զառհաւատչեայ նորակերտ տպարանի իւրոյ: Զոր կազմեաց ծախիւք բազմօք առ ի լցո ածել զմեկնութիւն սաղմուսացն դաւթիւ մարգարէին ի պայծառութիւն տան Հայոց... In Venetia, Per Giacomo Moretti 1686, ad istanza di Naabiet de Gulnazar. “այսինք ի սենեկի կամ ի տան նահապետ Գիւնազարի”, այսպէս էր ճակատը: Մատենին թուղթը կանանչ էր, կամ քիմիական նիւթով կանանցուած, որ յլնթացս ժամանակի նոյն նիւթէն այրած՝ տեղ տեղ թուղթը թարմ նշանարի նման

Կոտր կոտր կիյար: Տպագրութիւնը շատ գեղեցիկ, ինչպէս նաեւ տառերը: Առանձին ուշագրութիւն կը հրաւիրէր պատկերներէն այն պատկերը (էջ 266), որ կը ներկայացնէր հայ վարդապետ մը՝ փիլնով եւ վեղարով, կամ կնգուղ մերկ զիտուն անցուցած, վարդապետական գաւազն ի ձևեին, Լատինաց եկեղեցներու նման որմայեց ամբիոնի մը վրայէն կը քարոզէր՝ փաթթոցարու բազմաթիւ ունինգիրներուն, որոնք Տաճկաց նման բազմաթավ պաղնաւորներ հարած են: Յաջորդ տարին էր որ առաջին անգամ տպագրութեամբ լցու տեսաւ հայերէն ԱԾԽԱՀԱԲԱՄ գիրք մը նյոն տպարանէն “Պարզաբանութիւն հոգենուազ սաղմասացն Դաւթի, թարգմանեցեալ...” ի նուաստ Յովհաննիսէ վարդապետէ կոստանդնուպոլսեցայ... եւ տպագրիցեալ արդեամբք եւ դոյիւք Ազուլեցի Խօճայ Գուղնազարի որդի Խօճայ Նահապետին ի սեպհականի տան իրում, ի թուականութեան մերում Ռժէն, ի Վէնէտիկ քաղաքի ։ In Venetia, per Naabiet de Gulnasar 1687. Con licenza de' Superiori, e Privilegio,,.

Այսպէս ինչպէս կաթողիկէ կրօնական զքերը կը տպուէին եւ կը տպուին “Մ' Եծաւորաց հրամանաւ,,: Եւ արդէն Յովհաննէս Վ. Ե. Պղպեցին, Հոլլով մականուամբ ծանօթ, առաքելախան միմոնար մըն էր եղած ի Կ. Պղին եւ ամբողջ զիրքը զեղուած է կաթողիկէ վարդապետութիւններով: Յիշասակարանն մէջ ազթք կը յանձնարարուի Ազուլեցի Խօճայ Գուղնազարի որդի Խօճայ Նահապետին, “որ մեծաւ հոգաբարձութեամբ յառաջացոյց զետրգմանութիւն եւ զտպագրութիւն սորին վատնելով զդյուն եւ զինս բազում ի ձուլուն զեղեցիկ տառիս, ի շնորհն նորակիրտ տպարանիս, ի գտումն պատուական թղթոյս եւ ի յօրինումն ամենայն իրաց պիտանաւորաց յայսմիկ նուաղելու մ ամի,,: Խնքն Նահապետ Պղիս եղած ժամանակ բաղնացած էր արսպիրի պարզանութիւն մը եւ Վենետիկ գառնալով դիմած էր Յովհաննէս Վ. Պղպեցայն “զուզուական գուշն... ոչ իրին շարադրութեամբ, այլ աշխարհական լիզուաւ,,: Խնքն Նահապետ էջ 3 կը զւուզէ իւր գրած զեղեցիկ մէկ սասանաւորը, ուր կ'ըսէ 1686ին կամ 87ին.

“Յորդորանօք բարեսիրի
Յովսեփայ մեր վարդապետին
Զմիւռնոյ գահին առաջնորդի,
Ծշմարտութեան քարոզողի:
Ես նահապետ նուաստ հոգի,
Որ եմ որդի գուղնազարի,
Գեղջիւ բընիկ ագուլեցի,
Զոտանաւորս շարագրեցի...,,

Այս Յովսէփ Ազքեպան է, Առաջնորդ Զմիւռնիյս, Եղիազար Կաթողիկոս դրուած, որ 1686ին Յունաւար 15ին Վենետիկ Գասպարայ եւ Թաղէու երեց Համազասպեանի ձեռօք եւ նյոնին գործարանն մէջ տպագրուած եռահասոր մեծագիր Ծաշոցի մէջ կը յիշուի թէ “խորդդածութեամբ եւ հաւանութեամբ տեառն յովսեփայ վարդապետի եւ արհեփեկանուսի զմիւռնոյ քաղաքի, որ բարեաստապէս աստ առզիպեցաւ ի լուսնի տենչանաց իմոց,,,, որ եւ Խաշտուոր Վ. Էրզուումեցիին 1706ին վարդապետութեան աստիճան տուաւ ի Պղիս, աւր եկած էր իրրեւ նուիրակ Էջմաննի, եւ Խաշտուուրէն կանուանուր “եռանդուն կաթուղիկ եւ պաշտպան կաթուղիկ հաւատոյ,,: Ուրեմն առաջին հայ աշխարհաբար գիրքը տպողը կաթողիկէ հայ մըն էր, կըսէր այն ժա-

մանակ, Ազգութեցի Ունիթոռ մը, զայս կախարկէն վերսիշեալ փամթոցաւոր ունկնդիրներն հայ կաթողիկէ քարոզի մը շուրջը բոլորած:

Բայց ես շատ հեռացեր ևմ 1513էն: Այտրնեան Աբրահօր այս ախարկէն ետեւ միտք դրած էր մեր Մատենադարանի Հայերէն ձեռագիրները մէկիկ մէկիկ աչքէ անցընել, որոնք մեծ թիւ մը չեն կազմեր այն ժամանակ՝ հազիւ 300 հատ, եւ զանել այդ “տպագիր”, կարծուած “ձեռագիր, թ. Շատ երկար չտեւեց:

Արտաքին կազմով բոլորովին ձեռագիր նմանով ութածաւ գիրք մը, որուն կողին ներքսակողմէ դրուած էր թէ 1875ին Հ. Համազասպ Կարճէն զիկած էր: Ուշադիր նայեցու ածք մը զիկաւ տպագիր մը ըլլալ կրնար տեմնել, մանաւանդ վերնազարդերն ու խորաններն այնպէս կը վկայէն: Գեր. Այտրնեանի հետ մի առ մի քննելով՝ պիտակ մը փակցուցի, վրան գրուած “Պարզատումար. Ցամալ յամին 1512 հաւանականաբար ի Վենետիկ ի տպարանի Տ. Ի. Զ. Ա. ի..” եւ իջեցուցի զայն ձեռագրաց նախալթունիրէն տպագիրներու մէջ, ուր յետոյ նախագահ պիտի բազմէր:


“Հանդէս Ամսօրեայ, թերթիս թ. Տարին, 1888ին, Հ. Գրիգոր Վ. Գովրիկեան, այժմու Գեր. Աբրահայր Ուկախու, Կեռուցի Հունգարահայոց Ս. Երրորդութիւն եկեղեցւոյն մատենադարանի Հայերէն մէկ ձեռագրին մէշիրը կազմուած կը նշմարէ տպագիր 32 էջ թերթ մը, որուն յիշատակաբանը (էջ 19) կը սեւ. “թվին ո. ժ. է յունիս ագրիցաւ ձեռամբ ֆարմանիս.” տաշարան մըն էր տարօրինակ տառելով, զյր հրատարակին նեռայի մէջ ուսումնասիրնելու միջնոնիր չունենալով՝ հրատարակած էր: Ի գիտութիւն բանահրաց, անորոշ թողով տպագրութեան տեղու (Անմբէրդ?) տպին (1561 կամ 1568?), եւ տպագրին նշյն յօդուածին վլրջո ծանօթութիւն մը դրած էր “ԽՄԲ, ազգութեան կողմանէ. “ԱՄՆՔ այժմ ունիք հայ տպագրութեան ուրիշ երախանութիւններուն հայ տպագրութեան տեղին մնաց անձանօթ: Ասով հաստատուեցաւ 1512ին հայ տպագրութեան գյութիւնը եւ Պարզատումարն հոչակեցաւ առաջին հայ տպագիր:”

Յաջորդ ամառն Հ. Գովրիկեան վիեննա եկած էր օգափոխութեան. առաջարկեցի իրեն վերսիշեալ “ուրիշ երախայրիքինն, վրայ գրել Հանդիսի, համար (Հ. Ա. 1889, էջ 210թ): Հ. Գովրիկեան գրեց, տպագրութեան տարին 1512 որոշելով, տպարանի յատկանին հակառակ հետազոտութիւններուն մնաց անլուծելի: Իսկ տպագիրն ու տպագրութեան տեղին մնաց անձանօթ: Ասով հաստատուեցաւ 1512ին հայ տպագրութեան գյութիւնը եւ Պարզատումարն հոչակեցաւ առաջին հայ տպագիր:

Վենետիկի Միթթարեանց “Բագմալէպ, ամսագրին 1890 թ. Ցին մէջ Հ. Ա. Տիրոյնան “Հանդիսի, յիշալ գրութեան աթիւ գրած ընդարձակ յօդուածով ծանց Պարզատումարի տպարանէն ելած Աղթարը եւ Ուրբաթագիրը գրքոյիները, զօրոնք Պր. Սկրովիկ Ալիշան Պողաէն նու էր զրկած էր, եւ Հ. Ալիշան Աղթարին վրայ գրչագիր մը նշանակած 1552 թուականը տեսած էր. իսկ Հ. Ա. Տիրոյնան երեք գրքերէն ալ նայշնիր հրատարակելով միեւնյն տպարանի գործ ըլլալ հաստատուեցաւ: Բայց յօդուածագիր Հայրը կը համարէր Հ. Ալիշանին (Յուշիկ թ. 521) եւ Հ. Զարբհանէեանի հետ “իբրեւ առանձինն անձի փորձեր... եւ իբրեւ անօգուտ... եւ վնասակար... չեն կարող հայ տպագրութեան պատմութեան մէջ փառաւոր տեղ գրաւել... եւ հայ տպագրութիւնն իւր փառաւոր ծագումն պիտի մատնանիշ առնել միշտ յանձնին Արգար Դապրի”:

Արքար Դպրի 1568ին տպագրած Ծննդուցին զիւտին առթիւ ի Մլիմիթ. Մատենադարանի կ վիճնակ՝ յիշեալ Հետազոտութիւններէն վաստիկուած արդիւնքն ամփոփած էր. յօդուածիս գրիչն ի “Հ. Ա.” 1890, էջ 161-163։

Հական յառաջադիմութիւնն եղաւ սոյն տպագրութեանց մանրամասնութեան մէջ, երբ կեսարիայէն 1894ին ձրդատ նպ. Պալքան «Հանգիսիս», մէջ (էջ 358) գեղեցիկ յօդուածով մը ծանոց՝ որ ինքն ստացած է Ճշգրի վերցիշեալ Պարզաբումարի գրով նաեւ Խորհրդատեստը եւ Տաղարան — «Խորհրդատեստը ունի յիշատակարան մին աւետիքները՝ որ Ս. Թափրեանց գրադարանը կը գտնուին յիշալ 1. Տաղարան, 2. Պարզաբումար, 3. Աղթաքը եւ 4. Ռւրբաթագիքը («Արեւելք», 1890, թ. 2036), եւ վելջապէս 5. Խորհրդատեստը. («Բազմ», 1892, Մայիս):



Լալը. և. ջ. չզ. և զայթուական
նիվերայբերեսայնէ: Եւ ի քիծա
ը սպիտակամեջների եղ. կալիբր,
գչարիւր. կիխունաերկու. և զ չ
այթուականիվերայբերեսայնէ:
Ա ասնուահորբակառնու:



Նոյն յօդուածին կը-
ցուած է նաեւ զրոյին
կողմանէ Խորհրդա-
ծութիւն եւ Վիեննայի
Միհիթ. Մատենագա-
րանին նոր ստացած Յա-
կոբեան տպագիր Ուր-
բաթագիրն :

Ասոնց ընթացակից
եղան Երաւաղեմէն
Խապայեան Սրբազ-
գըննելով) Սաղմոս մ-
անտեղեակ ուրիշ հր-
բան :

Այս հետազոտութիւններով սա հաստատուն է զբակացութեան հասանք, որ 1512-1513ին Վենետիկի մէջ Յակոբ ռմն ի տպարանի D. I. Z. A. տպագրած է

1. Պարզաբառականը (59 թուղթ = 118 էջ)
 2. Պատարագատեսպ (44 թղթ. = 88 էջ)
 3. Սաղմոն (?)
 4. Տաղարան (110ի չափ տաղեր, 76 թղթ. = 152 էջ)

190 ին, կ. Գարեգինեան ծանոցը (“Բիւզանդիոնի”, մէջ թ. 2963) որ ի Սիրաստիա մէլուն քով կը գտնուին այն Պարզաւումար, Ուրբաթապիլք, Տաղարան, եւ որ Կարեւորն է՝ նա եւ Սաղմոս մը:

“Սյոյն տպագրութեամբ (1512—1513ի տպագրութեանց մասին իւշաբլ՝ եւ տպակրունցնութենէն հետեւ-


Պատկ. Ա. (Բնական մեծութեամբ):

5. Աղթարք (198 թղթ. = 296 էջ ?)

6. Ուրբաթագիրք (մեր օր. 62 թղթ. = 124 էջ):

Տպագրութեան տարին լցոյ տեսած հետազոտութիւններուն համեմատ՝ անստոյդ կը մնար եւ աւելի հաւանական կը նկատուէր 1512: Առաջին անգամ Ստ. Մալիսասեան («Մշակ», 1912, Թիւ 1819) տարակըս յարոց այս մասին, սակայն աւելի հետեւող եղաւ չ. Գովդիկեանի. իր նոր յօդուածին մէջ Պրոֆ. Մակէրի ցոյց տուած իլիշատակութեան մը համեմատ, ինչպէս վարը կը տեսնենք, աւելի միտեան 1513ի: Այս մասին իմ հետազոտութիւններուն կը ստիպեն իրբեւ ստոյդ նկատելու այսուհետեւ՝ որ Պարզապումարի տպագրութեան տարին է 1513, իսկ Խորհրդատեարի տպագրութիւնն որուն վրայ կայ որոշ հայկ. թուակ. 962, պէտք է գումարել 552ով եւ ոչ 551ով, որով կունենանք 1514: Վան զի տպագրիչն Յակոբ ինքնին այսէն կը գումարէ նոյն իսկ առաջին անգամ տպագրած Պարզատումարին մէջ: Պարզատումարին 7դ թերթին 4ա եւ բ էջերուն մէջ որոշ կը սեւ: «Եթէ կամիցիս իմանալ զամն . . . ի միւս զըերը կինան յաջորդ տարիները տպուած ըլլալ, նաեւ կարելի է շատ տարիներ մէջերնէն անցած ըլլայ:

Ուրիշ խնդիր մ'ալ յարուցած էր Ս. Մալիսասեան, այսինքն թէ Պարզատումարն ու Ընկերներն արդեօք շարժական տառերով՝ այժմու տպագրութիւններու պէս, տպուած է, թէ փայտի փորագրութիւն է էջ էջ ամբողջ փորուած. իրեն մատչելի նայչներու վրայէն դատերով կը միտէ աւելի փորագրութեան: Նև իրօք փայտատպութիւնն այս ժամանակ դեռ կը շարունակուէր (տ. Fumagalli G., Dictionnaire Géographique d'Italie, Florence 1905. Հեղինակս Վնեստիկի առաջին հայ տպագրութիւնը կը համարի (էջ 478) գեռ՝ Արգարու Սաղման 1565ին): Ասոր պատասխանեց Վիեննայէն չ. Ներսէս Ակինեան («Մշակ», 1912, Թիւ 34) որ տառերու



Բարունիսապահէսարբութիւն
Եղիցիկ լուացաւ բնական,
դիւաց հալածումն . ախտան
ժետացառող ջութիւն. Հոգ
ոցեմարնոց . իք յս իտրամ
Եր որդիւնայ. և ինչ յան պիսաց
իս. ինք սիովն և իմայրաքա
զալ նէրուասդէմ. Տատատէ
սցինապահինեսցի. պահէսցէ
և առող լաց . ուսցէղառայ
սայ. Հոգովն և մարնով : Եւյ
ամենայնի փառաւորեսցէզ
այրելորդի:

Եր բուհնե բժշկութիւն
Տոգոյ և մարնոց . յանուանն
մէրոյ և գրէցին յի քի. և ինը

բ. գ.

Պատկ. Ա. (Բնական մնութեամբ):

մէջ զիկիվայր շըջած տառեր կան, միսալ եւ վիր վար շարժած տառեր, որոնցմէ ան-
գրէպ կը հետեւի փայտափորագրութիւն շըլլալը (Հմնու. Պատկ. Բ. Ուրբաթագիրք,
թղթ. բ. գ. հմնու. “Ալրամիթ, քի որ ունին, պահէսցէ, լծառայս, հոգոյ, . . .): Հատ ի՞ այս
զօրաւոր ցուցման չափ զօրաւոր է նաեւ այն պարագային ուշադրութիւն գտածնել,
թէ տառեր կան՝ որ ոչ թէ 2—3 տեսակ են, այլ եւ մինչեւ 5—6 տեսակ փորագրու-
թիւն: Օրինակ, Պարզատումար Դդ թերթ ճր եւ նա թուղթ, Թ զիսագիրը շատ ան-
գամ կը գործածուի եւ այն հինգ զառ ձեւի տառերով, էապէս իրարմէ զանա-
զնուուզ. նոյնակէս և, լ, ն, եւ այլն երեք ըրս ձեւեր ունին, որոնք չեն կրնար
նոյն կազմագրէ թափուած ըլլալ, եւ գործածութեան կերպէն կերեւայ թէ այդ
ձեւերն անհրաժեշտ չէին. բաց ասկէ իրաքանչիւր տող որոշ գծասահմանի վրայ
կեցած չէ. զոր օր. Պարզատումարի թ թուղթ ը էջի մէջ 5դ տող “Բուն-
րաբէկներան”, բառին երկրորդ մին վարի ծայրին հասած եւ անցած է յաջորդ
տողին “Գարնանամուտն”, բառին մ տառի վերի ծայրը: Նոյնակէս նոյն էջ, տող 14դ
“Քանուշուն”, բառին ք տառին ստորոտը յաջորդ տողին “Յունիս”, բառին ի տա-
ռին վերին ծայրը հասած եւ շառ աւելի վեր բարձրացած է: Դարձեալ յաջորդ
էջին մէջ 15դ տող “Յիսնակաց”, բառին Յ տառին ստորոտը կցուած է բոլորովին
յաջորդ վերջին տողին “Ժե., թուին, որուն վրայի պատիւը վասն հարկին սեւ
կէտ (.) մը նշանակած է, մինչդեռ ուրիշ անդեր երկար պատիւ (—) է: Այս-
պիսի երեւոյթներ բացմաթիւ են ամէն իջել վրայ, զրոնք մեր գիտած այժմու
տպագրական կազմակերպութեամբ չենք կարող լուծել: Բայց որովհէտեւ ար-
դէն վեց հատ զառ գրքերու օրինակներ ծանօթ են, այն օրինակները տպագրող-
ներու յատուկ զինանշն ունին, մինչդեռ փարագրողներ յատկանշն չէին ունե-
նար, պէտք է իրրեւ ստոյգ ընդունինք, որ ասոնք տպագիր են, մանաւանդ որ,
նոյնակէս քիչ վար կը տեսնենք, նաեւ զրաւոր վկայականներ կան, որոնք առ այս
կը ստիպին:

Խակ Յակոր տպագրին համար բոլոր պարագաները կը միարանին, թէ ասիկայ
քաշնայ կամ վարդագետ մը պիտի ըլլայ. վասն զի Պարզատումար, Խորհրդատետր,
Սաղմոն, Տաղարան քաշնայից պէտքին համար են, իրենք միայն կը զգան հարկաւո-
րութիւնը եւ իրենք միայն կը հասկնային տպագրութեան բնագիրները պատրաստել: Աղթարք եւ Ուրբաթագիրք զմել գայթակեցցնելու չեն, վասն զի այն ժամանակներն
ամէն տեղ այդ մնատիւհաւատ նախապաշարութեանը մարդկային պէտք մըն էին, առ ի
չդոյչ գիտութեան եւ թժիշներու, եւ անոր համար ասոնք անկէ յառաջ Արարներէ
սորված, թարգմանուած կամ հայ գրողներէ կարկատուած էին, առ հասարակ
եկիդցական անձիններէ. նոյն մարդկային տառապանաց դէմ յանձնարարուած
գեղերն ու միջոցներն ալ աստանայական կամ կրօնակէս դատապարտելի բաներ
չեն, այլ աղօթքներ Քրիստոսի, Ս. Աստուածածնի, Առաքելց, Սրբոց, Ս. Խաչի,
Ս. Կիպրիանոսի, Աւետարանի ընթերցուածներ եւն, որոնցմոնց հիւանդութեանց,
բնական երեւոյթներու բուժութեն կը ինդրէին զիսաւորաբար քաշնայք Աս-
տուծմէ եւ սատանայական երեւոյթներու երդմնեցուցչութիւնը կը կատարէին, բնա-
պէս մինչեւ ցայսօր, մեր Մաշտոցներու մէջ ալ կայ սատանայի, աղի, ջրոյ երդմն-
ցուցութեան աղօթքներ: Եւ զայ պէտք էր տպագիրէ Յակոր, որպէս զի գոհայնէր
ցոյ վաճառականաց պէտքն, եւ մի միայն ընթերցուածոյ առարկան հայ վաճառա-
կաններու, որոնք ցրուած էին բազմութեամբ Ռտալիս եւ այլ առեւտրական հրա-

պարակները, որոնք նաեւ գրքերու տպագրութեան ծախքին անշուշտ սատարած էին գլուխ գնմանի:

Իսկ եթէ աւելի յառաջ երթանք եւ յուղենք ինդիր մալ, թէ արդեօք սա հայ կաթողիկէ քահանայ մը ըլլայց, երեւցիթներն ի նպաստ պիտի պատասխանին, վասն զի 1. այն ժամանակ կաթողիկէ երկրի մը մեջ թշուլ չեր տրուեր ոչ կաթողիկներու գլուխ տպագրել. 2. հրատարակուած գրքերու մէջ կաթողիկէ նկեղեցւոց հակառակ բան չկայ, եւ նաեւ Ս. Ամոռոց ուշագրութիւնը գարձած չեր տակաւին հայ եկեղեցական գրոց վրայ. մանաւանդ որ 8. Վ. Պայտեանի գրածը՝ թէ խորհրդաստան հիմանան հայոց խորհրդատերէն տարբերութիւններ ունի, յատկապէս քննելի է, եւ Յ. ինչո՞ւ Ուրբաթագրքին մէջ 67 թիւթիւն 4դ թուղթն Հռոմայ Ս. Քահանայապետի մը պատկերը դրուած է, անմօրուս եւ գլուխը երեքարդեան թագով. ինչո՞ւ Ուրբաթագրքին սկլորը զրուած է պատկեր մը (նմանահանութիւն “Քազմ..”, 1890, էջ 94), որ կը ներկայացընէ մօրուսաւոր հիւանդ մը պառկած, արեւելքցի մը, իր շղուականով, քովը կեցած է հայ վարդապետ մը (“մեղապարտ Յակով”), մօրուսաւոր, որ ձեռքը գլուխ մը (Ուրբաթագրքիքը) բռնած, հիւանդին վրայ կը կարդայ, վարդապետը սրածայր սեւ վեցազ խցորվ միսախն կը կրէ. վեղարը մինչեւ մէջքը կիրկարի. սակայն վարդապետին հագուստը պարզապէս հոտպիոյ լսախն կղերին սովորական հագուստն է, այսինքն ուսանոց մը ձգած ամրողջ ուսին վրայ, որոն ստորոտը կը համարի բազու իներուն գրիթէ կէսը: Նյոնգակս ասոր հսեւ կեցող հայկական շապիկով երկու սարկաւագները թէկէտ դիտամարի հասակաւոր փորագրուած են, սակայն երեսնին բոլորովին ածիլու ած են. իրենց զլսուն գագաթն ալ մազելնին կը ածիլած են, որ է լսախն կղերի կու լակն ունին. կուրակները մէծ գծագրուած են եւ կարծես դիտամարի կը ցոյցադրեն: Նյոն պատկերը կը կիմուի նաեւ 3րդ թիւթիւն 8ա թղթին վրայ (յաջորդ թիւթիւն ալ զգ. զգ թ. եւն նշանագրուած է փոխանակ դ. դիրի, որ ուշադրութեան արժանի է): Նիթէ կարենայ ըստել՝ որ Ս. Քահանայապետին պատկերին կաղապարը պատրաստ գտած է Յակովը, եւ Ս. Փոկասու աղօթքին առջեւ գործածած, հապա յիշեալ վեղարաւոր, հայշապիկ կիլերականներն ինչո՞ւ լսախնափերպ փորագրել տուած է:

Սյա ամէն ինգիրները պիտի լուծեն վէնետիկի գիւանները միայն. զայս կը սպասենք Վենետիկի մեր Հարազատներէն: Վասն զի Պրոֆ. Մակիկը վերջերս մատնացոյց ըստա՝ թէ շատ բան կարելի է սպասել Վենետիկի քաղաքային դիւաններէն: Ինքն Ստ. Մալխասեանի ձեռօք “Մշակի”, մէջ (1913, Թ. 226 էական կէտերու մէջ՝ յատուկ անուններ սիալ տպուած) մատղիր ըստ գրութեան մը վրայ, որոն մէջ Վենետիկի դիւաններէն հանելով գրուած է, թէ 1498ին Յուլ. 15ին Democrito Terracino թղթուութիւն ինդրած է արաբերէն եւ հայերէն տպարան մունինալու: Իսկ 1513 Մայիս 13ին Lelio եւ Panto di Maximi ինդրեցին որ Democrito Terracinoյի տրուած արտօնութիւնը վերանորոգուի: Սյոն ակնարկութիւնը շատ կարեւոր երեւցաւ ինձի, եւ Պրոֆ. Մակիկը ինանացով նյոն հրատարակութեան տեղը՝ գտայ Archivio Veneto ուսումնաթերթին մէջ (թ. Տարի, 1882, էջ 123—134), որ Պրոֆ. R. Fulin Վենետիկի տպարաններու մասին պետական զիւաններու մէջն այլեւայլ վաւերագրերու բնագիրներ տարեց կարգաւ կը հրատարակէ, գրուած հին հոսակերն և բուռաւ, որոնցմէ մեզի համար կարեւոր են չետեւեալ երկու վաւերագիրները, եւ որոնք վերն յիշուած շատ տպակայաներու վրայ ըստ կը սփուհն:

“1498, 15 Յուլիս: Խնարհաբար կը ինդրէ Զեր հաւատարիմ ծառան եւ Վենետիկի քաղաքացի, Democrito Terracina, Վենետիկի բնակիչ, որ կարենաց տպել տալ (far stampar) քանի մը գրքեր արաքերէն, եթովպացերէն (morescha) ստորերէն, հայերէն, նոյկերէն եւ բերեր լեզուաւ, ամենամեծ եւ զրեթէ անտանելի ծախքերով, եւ մեծազյն աշխատութեամբ եւ վոսնգներով, նաեւ քրիստոնեայ հասարակապետութեան օդտին եւ հաւատոյ բարձրացման համար, եւ բնակոն զիսութեան նաեւ բժշկութեան զարգացման համար, եւ վասն պահպանութեան առողջութեան հոգուց եւ մարմնոց շատ եւ անթիւ քրիստոնեայ հաւատացելց, որոնք վերոգրեալ լեզուները կը գործածեն, նկատելով ոմանց անանձ ցանկութիւնը, շատերու նախանձն ու անիրաւութիւնը, որոնք ետ պիտի չկենան յափշտակել ուղել վերոգրեալ խնդրակուին ճարտարամտութեան եւ ծախքերուն եւ աշխատութեանց պատուները, միցակցելով իրեն վերոգրեալ գործերու մէջ, քանի որ այնչափ հեռաւոր երկիրներէ բերուեցան այս Վենետիկ քաղաքը. ուստի կը խնդրէ որ իրեն պրտօնութիւն չորհուի, մերձաւոր 25 տարիներու ժամանակամիջնոցին՝ ոչ ոք յանդզնի տպագրել (stampar) եւ տպագրել տալ (far stampar) վերոգրեալ լեզուներու տառերով (lettere) որեւէ տեսակ զիրք, ոչ աստ ի Վենետիկ, եւ ոչ Զեր մեծափառ իշխանութեան հպատակեալ տեղեր, եւ ոչ ալ ուրիշ տեղեր տպուածները ծախել... Շնորհուեցաւ”:

“1513, 31 Մայիս: Խնարհաբար կը ինդրէն Վենետիկի քաղաքացի աւ Վենետիկ բնակող Զեր հաւատարիմ ծառաները, Lelio եւ Paulo di Maximil, որովհետեւ 1498 Յուլիս 15ին Demochrito Terrazina, այսպէս անուանեալ՝ Հօրեղայր (barba) յիշեալ խնդրակուներու, ընդունած է շնորհք Մեծափառ Տերութենէդ կնքուած խօսքերով, եւ յիշեալ Democrito Աստուածային Մեծվայելութեան կամքով վախճանած եւ այս աշխարհքէն փոխուած է առանց որեւէ իերազով գործին սկզբնաւորութիւն ընելու, այլ վայն մեծ եւ զրեթէ անհանդուրժել ծախքեր ըներով առանց որեւէ օգտի, եւ լեց վերոգրեալ խնդրակուներն այսինքն Lelio եւ Paulo di Maximil իր եղորորդիքը, որոնք խնարհաբար կը խնդրեն եւ կ'աղերսեն որ Մեծափառ Տերութիւնդ հաճի հաստատել իրնց յիշեալ արտօնութիւնը մերձաւոր 25 տարիներու համար, եւ ոչ ոք յանդզնի տպագրել կամ տպագրել տալ յիշեալ զրեքին ընդ պատժովք առհմանելովք յամենային եւ վասն ամենեցուն: Շնորհուած է”:

Պրոֆ. R. Fulin թէ նախորդէն եւ թէ այն եղօրորդիներէն որեւէ տպուած զիրք մը նշանակուած չի գտներ Panzerի ցանկն մէջ:

Ահասակի մեր խնդրոյն լւծումը: Demochrito Terrazina, երեւի արեւելագէտ, արեւելք գացած եւ տպագրել տալու դիտաւորութեամբ վերցիշեալ լեզուներով ձեռագիրներ հաւաքեր է եւ արտօնութիւն առեր է 25 տարի բացաւաբար միայն ինըն յիշեալ լեզուներով զրեք տպելու կամ տպագրել տալու: Շատ ծախքեր ընելն ետև՝ նպատակին չէ հասած, անշուշնաեւ նաեւ նյոն ազգերէն ուսեալ մէկն իրեն աջակից չգտնելով: Իր ժառանգ եղօրորդիները նյոն արտօնութիւնը կը նորոգեն, բայց իներեւայ թէ իրենց կարող աջակից մեզի ծանօթ Ցակորը գտնենով՝ միայն հայերէն յիշեալ վեց կամ աւելի զրեքը տպած են: Demochrito (կամ եղօրորդիքը) իրեւ տպող կամ իրեւ հրատարակիչ միայն, ինչպէս այն ատեն ալ կային հրատարակիներ, իրեն յատկանշանը կազմած է անուանն սկզբնատառերով, այսինքն երկրագունդ չորսի բաժնուած, վըսն

միաթեւ խաչ, ինչպէս Վենետիկի շատ տպարաններ ալ նոյն նշանն ունեին՝ աւելի յաճախ երկթեւ արքեպիսկոպոսական խաջով, եւ չըսո գաշտերու (ծակերու) մէջ դրած է D(emochrito) T(erra)Z(in)A տառերը: Եւ անոր համար քանի որ ինքը միայն արեւելեան լեզուներ տպելու եւ տպել տպար արտօնութիւն ուներ եւ մինեւ 1538, Վենետիկի ուրիշ տպարան մը հայերէն գիրք ալ տպուած չէ եւ չէր կրնար ըլլալ, կը հետեւի որ մեզի հասած 1513 եւ 14ին տպուած հայերէն գրքերն անպատճառ այն տպարանէն ըստ տեսած են, եւ ի զուր է եւրոպական լեզուներով գրքեր փնտուել նոյն յատկանշանով: Այս պարագային 1. գիրքը պէտք կըլլայ Տ կարգալ, եւ արդէն վերի ծայրը բաւթ կոտրածի հետքեր ունի (միտ դնել կու տառ որ “Հանդիսի,, մէջ, 1889, էջ 209—212 տպուածը նմանահանութիւն չէ, այլ նոր գծագրութիւն որ կը տարբերի բնագրէն, մինչ մեր Պատկ. Գ. Շիշկ նմանահանութիւն է): Ասկէ կը մեջնուի նաեւ այն հայերէն գրքերու կրօնական եւ բժշկական նկարագիրը: Այս կերպով կը միարիմ մեխնէլ ըստ պարագայից՝ անլուծելի երեւյթները, մինչեւ իրականութիւնն հաստատապէս յերեւան գցաց¹:

Ըստ այսմ Յակոբեան վեց ծանօթ գրքերը տպուած են.

1. 1513 եւ 1514ին, եւ յետոյ,
2. Բողոքն ալ կրօնական գրքեր են.
3. Տպագրողն կամ տպագրել տուողն հտալացի մըն է.

4. Յակոր (վարդապետ) հայերէն բնագիրները գրած կամ պատրաստած եւ տպագրութեան պրագրութիւններն եւն կատարած է:

Յակորայ տպագրած գրքերը վերցիշեալ հայ գրողներու չնորհիւ հետպիտէ ծանօթացան գիտնական աշխարհի, եւ բարեկախտաբար այս գրքերու բաւական օրինակներ յերեւան ելան: Այսպէս

1. Պարզատումար կը գտնուի

Վիեննայի Միլիթարեանց Մատենադարանը 1 օր. ամբողջ (եւ 1 պակասաւոր). 1 օր. Մինչինի Արքունի գրադարան, ամբողջ. 1 օր. Երուսաղէմ ի վանս Ս. Յակոբեանց, 1 օր. Պարիս, Bibl. nat. Imprimés, reserve Ya 121 et nV 105. 1 օր. Սեբաստիա (‘Բիւլ.,’ 1906, Թ. 2963):

2. Պատրագաատետր կը գտնուի 1 օր. առ Տրդատ եպ. Պալեան (Հ. Ա. 1894, էջ 357) 1 օր. Երուսաղէմ ի վանս Ս. Յակոբեանց (‘Բազմ.,’ 1892, Մայ. ‘Արեւելք,’ 1890, Թ. 2036):

3. Սալմոն, 1 օր. (պակասաւոր) ի Սեբաստիա (‘Բիւլ.,’ 1906, Թ. 2963):

4. Տպարան, 1 օր. առ Տրդատ եպ. Պալեան ի Կեսարիա (Հ. Ա. 1894, էջ 360), 1 օր. Երուսաղէմ ի Վ. Ս. Յակոբեանց (‘Արեւելք,’ 1890, Թ. 2036) եւ 1 օր. ի Սեբաստիա (‘Բիւլ.,’ 1906, Թ. 2963):

5. Ալթարք, 2 օր. Ս. Ղազար Վենետիկց (1 պակասաւոր) 1 օր. Կեսարիա Ս. Կարապետի Վանքը (պակասաւոր) (Հ. Ա. 1894, էջ 357), 1 օր. Երուսաղէմ ի Վ. Ս. Յակ. (‘Արեւելք,’ 1890, Թ. 2036) 1 օր. Կեսարիա Մունձուսուն գիւղի եկեղեցին. 1 օր. Կ. Պ. ի Մատենագրանի Անտոնեան Հազը (պակասաւոր). 1 օր.

¹ Այս մասին վեռական սրոշութ մը տալու համար կը սպասեմ քանի մը տեղեկութիւններու, զրոնք երբ չեցունիմ, պիտի վերադառնամ հնդրայ:

(պակասուոր) Dr. E. Seidl, Oberspaar bei Meissen, որ 1899ին Պոլս
Մարդաբեան գրավածուէն գներ է:


6. Ուրբաթազիրը, 1 օր. U. Ղազար Վենետիկյ, 2 օր. Վիեննա Միխթալեանց
Մատենադարանը (1 պակասուոր). 2 օր. Երուսալէմ ի Վ. U. Յակ. ("Արեւելք",
1890, թ. 2036) 1 օր. Տրդատ Նա. Պալեան (Հ. Ա. 1894, էջ 360). 1 օր. ի Սե-
րաստիա ("Բիւլ.", 1906, թ. 2963): Բարեհախտաբար ասոնք տպուած են մագաղա-
թանման ամուր թղթոյ վրայ, մինչեռ 1565—1569ին Արգալու տպած գրքիրուն մէկ
մասը բարդովին կրած է, թղյ եւ տիպր թղթոյ վրայ տպուած ըլլալուն ինչպէս
ծօնացոյց կամ Աւետարանացոյց պակասուոր օրինակ մը միայն Վիեննայի Միխթա-
րանց մատենադարանը կայ, Տաղարան մէկ օրինակ միայն Կեռլսա Հունգարահայոց Եկե-
ղեցին, Սաղմոն 2 օրինակ ամբողջ (հոռմ եւ Միլան), որոնք ժամանակին եւրոպական
գրատուններ պակամաճ են, և մէկ օրինակ պակասուոր U. Ղազար, Մաշթոց, 1 օր.
Վատիկանեան ձեռագրատան մէջ եւ 1 օր. Վենետիկ U. Ղազար (Երկուքն ալ պակա-
սուոր): Այսպէս ի սպառ ջնջուելու գատուպարտուած են նաև մեր օրերը փայտէ
շինուած թղթերու վրայ տպուող օրագիրներն ու գրքերը:

Հատ իս հաստատուած քննութիւններով բաւականալու չէ. վասն զի դեռ
ամէն բան ստուգուած չէ: 400 ամենայ ազգային յորելեանը, որ այնչափ չքով տօնուե-
ցաւ, բաւական դրամ հաւաքիր. պատճառ եղաւ: Կը պատշաճ՝ որ սոյն հաւաքուած
դրամին մէկ մասը գրծածուի սոյն վեց գրքերը լուսատիպ հրատարակելու, որպէս զի
բանասէրներ գիւրութեամբ համեմատելով յուծեն բոլոր գաղտնիքները, եւ հայ ազգը
Յորելինի գեղեցիկ յիշատակ մ'ունենայ:

Բոլվանդակ հայ ազգը տօնեց առաջին հայ տպագրութեան յիշատակը, թէպէտ
օրագրողներն ու ծառասացներ եւ ոչ նշանակիցիւ յիշատակիցին սոյն տպագրութեան
գիւտին պատճառ եղող արդիւնաւոր բանասէրները: Սոյն Յորելեանը տօնելը կը
վայելէր որ excellence հայ կաթողիկէից իրենց եկեղեցականներով միամին, վասն
զի ոչ միայն իրենց կրօնակից նախահայր եկեղեցականներն հայ տպագրութեան սկիզբն
ըրին եւ առաջին դպրուն իրենց միայն կային տպագրական ասպարէզն վրայ, այլ եւ
յաջորդ գարերուն ալ մինչեւ 1700ի սկիզբները, բայ ի նոր Զուղայի Ամենավիշէ
վանքի տպագրանէն, մի միայն իրենք էին հայ տպագրազներ, այնու հետեւ ալ իրենց երկու
վանքերովը բոլոր հայ տպագրաններուն նախագահու թիւնը պահեցին:

Վիեննա, 8 նոյ. 1913:

Հ. ԳՐ. ԳԱԼԵՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐԱԿԱՆ



Պատկ. Գ. (Բանական մօծութեամբ):